



Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

**This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.**

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material

թիւ 34.

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆՔ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏՐԻԱՐԲԱՐԱՆԻ

ԱՏԵՆԱԳՐՈՒԹԻՒՆՔ
ԱԶԳԱՅԻՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎՈՅ

ԲԱՑՈՒՄ 1870 ԱՄԻՆ

ՆԻՍ ԵՐԵՍՈՒՆԵՒՉՈՐՍԵՐՈՐԴ

42 ՆՈՅՄԵՐ 1871



ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼԻՍ

ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ Յ. ՄԻԻՀԷՆՏԻՍԵԱՆ

— 1871 —

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎ

ԲՅՑՈՒՄ 1870 ՍՄԻՆ

ՆՍՍ ԼԳ

12 ՆՈՅԵՄԲԵՐ 1874

ՆՍՍԵՅԱՀ. — ՍՐԵԼՉԱՆ ՊԱՏՐԻԱՐԿ

ԱՏԵՆԱԳԵՏ. — ՕՏԵՆ Գ. ԷՅԼԵՏԻ

ԿԱՐԳ ԽՆԴՐՈՑ

1. Տեղեկագիր Գաւառական հարստահարութեանց ջննիչ Զանձնաժողովոյ
2. Երազիր յարաբերութեանց կաթուղիկոսին կիլիկիոյ ընդ Ազգային կեդր. վարչութեան
3. Վաւերացումն ընտրութեան կաթուղիկոսին կիլիկիոյ
4. Ընտրութիւն Ազգ. վարչութեան կրօն. ժողովոյ
5. Ատենական կանոնադրութիւն
6. Համարատուութիւն Ազգ. վարչութեան Քաղ. ժողովոյ
7. Վերաջնութիւն Սահմանադրութեան. — Գլուխ Ա.
8. Կեդրոնացումն եւ Ազգակեդրոնացումն

Ատենացեալ էՖ. Ատեանը բացուած կը հրատարակէ ժամը 8 ին, Կեդրեկայութեան 49 երեսփոխանաց, որոց թիւը հետզհետէ աւելնալով 60ի կը յանգի:

Ատենացեալ էՖ. կը յայտնէ ժողովոյն որ նախընթաց եւ վերջնիկեր նստից ատենադրութիւնը զիս ժամոյ ներքեւ կը գտնուին:

Կը յարէ նաեւ որ Քիւրքճիպաշեան Բարթող եւ Քաղաղեան Նշան էՖ. ներք հիւանդութեան պատճառաւ սցսօրուան նստին բացակայ դատուելու ստիպեալ եւ զայն գրով ծանուցած են Քիւանին:

Այս յայտարարութիւններն ընելէ վերջն Ատենացեալ էՖ. կը թուէ Կիւրք ժողովոյ օրուան խնդիրները մի առ մի, եւ թէպէտ Գա-

ւառական հարստահարութեանց խնդիրն ընդհ. ժողովոյ որոշմամբ եւ իւր ընտրեամբն եւս նախագաս էր անոնց մէջ, սակայն, կըսէ, Քաղ. ժողովն յայտնած է Կիւանին թէ խնդրոց կարգին վրայ զիտողութիւն ունի, ուստի եւ առաջին խօսքն անոր Ատենագիր էՖ. ին կուտայ զիտողութիւնը մէջ բերելու համար:

ԵՌՈՍՈՒՅԵԱՆ Տ. ԷՑ. — (Ատենագիր Քաղ. ժողովոյ) Քաղ. ժողովը կիլիկիոյ կաթուղիկոսական ընտրութեան տեղեկագիրը բերած ըլլալով կը խնդրէ ժողովէր որ բարեհաճի յառաջ քան զայլ խնդիր անոր ընթերցուած մասի ընել, որ ստիպողականութիւն ունի:

ՄԱՋԼԱՄԵԱՆ Յ. ԷՑ. — Քաղ. ժողովոյ տեղեկագիրն արարունակութիւնը չենք կիտար, բայց հարկաւ ընտրութեան ստարագաները կամ-

Սրբազան Պատրիարքին կուղարկուի, որ՝ ըստ որոշման Ազգ. Ընդհ. Ժողովոյ՝ ցանկին մէջ արժան դատած սրբազրութիւններն ընելէ ետեւ, կը վերադարձնէ կաթուղիկոսի ընտրութեան ձեռնարկելու համար:

Յօդ. Ժ. կաթուղիկոսական ընտրելի են Հայաստանեայց Եկեղեցւոյ բոլոր Եպիսկոպոսունք և վարդապետք, որք Ազգային կամ Տէրութեան ատեաններու առջև դատի կամ ամբաստանութեան տակ չեն գրտնուիր:

Յօդ. ԺԱ. Պատրիարքական Տեսուչները թէև այս հրահանգին գործադրութեան համար լիազօր իշխանութիւն ունին, այսու ամենայնիւ պարտաւոր են ամեն շարթու իրենց ըրած գործողութիւններն յայտագրել Ազգային վարչութեան, և եթէ այնպիսի խնդիր մը պատահի՝ որ իրենց ձեռնհասութեան վեր համարին, հեռագրով իսկ ծանուցանել:

Յօդ. ԺԲ. վիճակներէն ուզուելիք երեսփոխանաց թիւը հետեւեալ ցուցակին համեմատ պիտի ըլլայ.

Ատանա	8
Թարսուս	4
Հայէպ	12
Հանքն	2
Եօզղատ	2
Մալաթիա	2
Կիւրիւն	2
Տիվրիկ	1
Պէհէանի	1
Սիս	2
<hr/>	
	36
Առաջնորդք	7
վանահայր	1
Առաջնորդանիստ քաղաքաց Աւագ քահանայք	8
<hr/>	
	52

4 Մայիս 1871

ի Պատրիարքարանի Հայոց Կ. Պօլսոս

Ինչպէս որ կերևնայ, այս հրահանգը թէև ընտրական գործողութեանց ամեն մանրամասն պարագաները չպարունակել:

սակայն Ազգ. վարչութիւնն՝ անկարելի դատելով բոլոր մանրամասնութեանց մէջ մտնել՝ միայն ընդհանուր սկզբանց վերաբերեալ կէտերն որոշեց, և Ազգ. գործակատարաց խոհեմութեանն յանձնեց մանրամասն պարագայից որոշումն ու գործադրութիւնը:

Հետեւապէս յիշեալ գործակատարներն՝ Ատանա հասնելէ ետեւ իրենց պաշտօնն ՚ի գործ դնելով՝ Գաւառական Ժողովոյ կազմութեան համար պէտք եղած նախապատրաստական գործողութիւններն հետզհետէ յայտագրեցին, որով տեղեկացաւ վարչութիւնը թէ՛ Գաւառական Ժողովն առաջին անգամ Հոկտեմբեր 21ին գումարուեր է ՚ի ներկայութեան մեծագոյն մասին թեմական երեսփոխանաց, և Պատրիարքական Տեսուչ Գեր. Սիմէոն Ս. Եպիսկոպոս Պատրիարքական կոնդակը կարգալով՝ Գաւառական Ժողովոյ նիստն օրինաւորապէս բացեր և Կիլիկիոյ կաթուղիկոսի ընտրութեան համար կեդր. վարչութեան կողմէ արուած հրահանգն հաղորդելով՝ հրահարեր է յորովը սահմանադրապէս ընտրական գործողութեանց ձեռնարկելու, և անմիջապէս յորովը իւր Գիւանը կազմելով՝ ընտրելեաց ցանկին պատրաստութեանը ձեռնարկել է:

Հարկ կը համարուիք յիշեցնել թէ կեդր. վարչութեան զրկած հրահանգը Գաւառական Ժողովէն սիրով ընդունուելով՝ մի միայն մէկ կէտի մը վրայ դիտողութիւն յայտնուեր է, այն է՝ թեմական երեսփոխանաց բայց ման թիւն օրինաւորութեան համաձայնեցրնել, և այս ալ յորովոյն միաձայն հաւանութեամբ կարգադրուեր է, Էջմիածնայ կաթուղիկոսի ընտրութեան ձևին հետեւելով, որ է իւրաքանչիւր Առաջնորդութիւն մէկ մէկ ձայն համարել, և այսպէս ամեն Առաջնորդութիւն հաւասարեցնել. որով ամենքը գոհ եղած և կեդր. վարչութեան հրահանգն ալ ամբողջապէս գործադրուած ըլլալը ծանուցուած է:

Հետեւալ օրը նորէն նիստ ընելով Գաւառական Ժողովը՝ նախընթաց օրուրնէ պատրաստուած ընտրելեաց ցանկին վրայ քուէ-

արկութիւն ընելէ ետեւ՝ որոշեր է Յ առաւելագոյն քուէ ստացող Եպիսկոպոսունքը ներկայացնել կեդր. վարչութեան իբրև կաթուղիկոսական ընտրելի, որք էին ըստ կարգի քուէից.

Մկրտիչ Եպիսկոպոս	Հայէպի
Ներսէս	Նիկոմիդիոյ
Պատրիարք Կ. Պօլսոյ	
Արիստակէս Եպիսկոպոս Գաղատիոյ	
Սիմէոն	Երուսաղէմի
Պատրիարք Երուսաղէմի	

Ազգ. վարչութիւնը յիշեալ ընտրելեաց ցանկը հեռագրով ստանալէ ետեւ, անոր մէջէն Երուսաղէմի և Կ. Պօլսոյ Սրբազան Պատրիարքաց անունները միայն գուրս հանել պատշաճ դատեց, և մնացեալներուն ընդունելի ըլլալը հեռագրեց:

Հետեւապէս Հոկտեմբեր 27ին Գաւառական Ժողովոյն Գ. նիստը գումարուելով՝ վարչութեանն զրկուած ընտրելեաց ցանկին վրայ քուէարկութիւնը կը կատարուի և 35 քուէարկուաց մէջէն 28 քուէով Հայէպի Ս. Մկրտիչ Սրբազան Արքեպիսկոպոսը կընտրուի կաթուղիկոս Տանն Կիլիկիոյ:

Ազգային Գործակատարք ընտրութեան այս արդիւնքը հեռագրելով՝ վաւերացման անմիջական հարկը կը ծանուցանէին, ուստի Ազգ. վարչութիւնն աճապարեց հրահարել Յարաբերութեանց Մասնաժողովն, որ իւր ծրագիրը փութապէս պատրաստէ Ընդհ. Ժողովոյը ներկայացնելու համար: Իսկ միւս կողմէ նկատելով որ Ազգ. Գործակատարք անդադար նորընտիր կաթուղիկոսի յիշատակութեան արտօնութիւնը կը խնդրէին, որն որ վարչութիւնը չէր կրնար տալ քանի որ ընտրութիւնն ընդհ. Ժողովոյը Պատկառելի Ատեանէն չէր վաւերացուած, և Մկրտիչ Սրբազանն ալ հեռագրով հրատարական կը մատուցանէր վարչութեան, իւր անձնական տկարութեանն ու անբաւականութեանը հետ կոչուած պաշտօնին անդարմանելի թշուառութիւնը պատճառ բերելով, Ազգ. վարչութիւնը պատշաճ դատեց հեռագրով մերժել Նորին Սրբազանութեան հրատարականը

և կոչուած փափուկ պաշտօնին գործադրութեան մասին վարչութեան օժանդակութիւնը խոստանալ: Միանգամայն Պատրիարքական Տեսուչ Սիմէոն Սրբազանին ալ հեռագրեց որ, վաւերացման գործողութիւնը կրնայ փութացնել եթէ Մկրտիչ Սրբազան հեռագրէ մեզ, և վարչութեան անուան նամակ մը յանձնէ իրեն թէ Ընդհ. Ժողովոյ յարաբերութեանց մասին ընելիք տնօրէնութիւնը կրնդունի, այն ատեն վաւերացումն անմիջապէս կը կատարուի և յիշատակութեան հրահանգը կրնայ տրուել:

Այս պարագային վրայ Մկրտիչ Սրբազան Նոյեմբեր 3ին հեռագրեց վարչութեան թէ՛ Կիլիկիոյ գործերուն օժանդակելու մասին խոստացուած երաշխաւորութեանց վրաստահացեալ, զիջանելով վիճակոյին երեսփոխանաց թախանձանացը՝ սահմանադրապէս եղած ընտրութիւնը կրնդունի: Նոյն պէս Գեր. Սիմէոն Եպիսկոպոս Նոյեմբեր 7ին հեռագրեց թէ՛ Մկրտիչ Սրբազան կեդր. վարչութեան որոշածը յորդել կը խոստանայ, և դարձեալ Նոյեմ. 9ին ալ հեռագրեց թէ՛ Մկրտիչ Սրբազան յանձնել է իրեն վարչութեան անուան պէտք եղած խոստմնագիրը:

Ահա այս պարագաներով խնդիրը պատկառելի Ատենիդ ներկայացնելու պատիւ ունի Ազգային Քաղ. Ժողովը, և կը յուսայ որ Ազգային Երեսփոխանութիւնը՝ սոյն կատարուած ընտրութեանց օրինաւորութիւնը ճանչելով և իրաց այս վիճակին մէջ վաւերացման ստիպողականութեան չհամողուելով կը բարեհաճի անմիջապէս վաւերացնել Կիլիկիոյ Գաւառական Ժողովոյ ընտրութիւնը, և արտօնութիւն տալ Ազգ. վարչութեան, որ հրատարակէ զԱմենապատիւ Տ. Մկրտիչ Սրբազան Արքեպիսկոպոսը կաթուղիկոս Տանն Կիլիկիոյ:

11 Նոյեմբեր 1871

ի Գիմաց Քաղ. Ժողովոյ Ազգ. վարչութեան Ատենապետ Ատենադպիր

Ս. ԱԳՐՈ

Տ. Ռ. ՆՈՒՍՈՒՅԱՆ

բապետի իշաւասութիւնն ազգային Սինոդի մը միջոցաւ ձեռք բերուի, յայնժամ Թուրքաստանի Հայոց եւ իր Անգր. Վարչութեան կապն ալ, ընդ Մայր Աթոռին, իր օրինաւոր վիճակը կը գտնէ եւ աւելի հաստատուն կը լինի, եւ յայնժամ իր հետ արդէն կապուած ունենալով Սիւնու Աղթամար, կը լինի մի հօտ եւ մի հովիւ, եւ յայնժամ միութեան խնդիրը կատարելապէս լինցած կըլլայ: Մենք այսօր խնամութիւն մ'է որ կը հաստատենք եւ կը յուսամք որ խորութիւնը վանած պիտի ըլլամք: Ինչ, միթէ Հայոց Եկեղեցին խորութիւն կը ձանչէ: Եջմիածնական, Սոսկան, եւայլն բաժանումներ կընդունի:

(Ա՛հա՛նո՛ր է՛մանա՛նք եկեղեցւո՛ւնք: — Ո՛չ, — Ե՛նչ է՛նչ, Ե՛նչ է՛նչ, Ե՛նչ է՛նչ, Ե՛նչ է՛նչ:)

Նոյն ինքն Վեհափառ Կաթողիկոսն Եջմիածնայ Պօլիս գտնուած ժամանակ յարաբերութեանց Յանձնաժողովի մը սա առաջարկութիւնն ընդունած է թէ՛ Ազգն Աջապահեան գերդաստանին Սոսյ Աթոռոյ վերայ ունեցած ժառանգական առանձնաշորութիւնը ջրնջած եւ այդ իրաւունքն արժանաւորաց եւ եթէ է վերապահած. կը հարցնեմ ուրեմն թէ՛ ինչո՞ւ Սեեցի Եպիսկոպոսաց պահած է չէքուած, Իսկ եթէ Պէկեան էֆ. Մայր Աթոռն ի վտանգի կը կարծէ, մտածելով թէ՛ օր մը Սեեցի Եպիսկոպոս մը Կ. Պօլսոյ Պատրիարք կըլլայ, այս միութեան աւուր մէջ եւ աւելի յառաջ երթալով կըսեմ թէ՛ Աստուած պիտի պարգեւէ մեզ հարկաւ օր մը, որ Սեեցի Եպիսկոպոս մը նոյն իսկ Եջմիածնայ Աթոռին վրայ բարձրացած տեսնենք:

(Ը՛նդհանուր հաստատութեան նշաններ:)

Ուստի չեմ հասկնար թէ՛ Գիւանն ինչու կը վարանի անմիջապէս քուէի ենթարկել այս ընտրութիւնը, քանի որ, ի բաց առեալ մէկ քանիներ, ամենքնիս ալ հոս հիմայ անհամբեր քուէարկելու կսպասենք:

Ամենուստ Կաթողիկոսն, եւ ոմանք եւս Փափագեան էֆ. ի վերջին խօսքերը կրկնելով կը բողոքեն Գիւանի վարանման դէմ: Իսկ Պէկեան էֆ. դարձեալ խօսք առնուլ կուզէ. ժողովը կը տնահի եւ մասնաւորապէս Փափագեան էֆ. բողոք կը բառնայ անոր դէմ, պնդելով որ եթէ Պէկեան էֆ. խօսք առնու, իրեն ալ պէտք է խօսք տրուի պատասխանելու համար:

ԱՏԵՆԱՊԵՏ ԷՖ.— Փափագեան էֆէնտի, եթէ կուզէք որ վիճարանութիւնը չերկարի, մարմաջ մի՛ զգաք շարունակ ամեն խօսքի պատասխանելու:

զիտցէ՛ք թէ երբեմն չպատասխանելն աւելի պատուաւոր է:

ԱՒԱՃԱՃԵԱՆ Է. ԷՖ.— Քաղ. ժողովը կըսէ թէ՛ ստիպողականութիւն կայ եւ պէտք է ընտրութեան վաւերացումն շտապել, բայց ես չեմ տեսներ այդչափ ստիպողականութիւն: Վեց տարի է որ Սոսյ Աթոռը թափուր կը մնայ, թո՛ղ վեց ամիս եւս այսպէս շարունակէ. Սիմէոն Եպիսկոպոսն հոն է, կրնայ պէտք եղածը տնօրինել: Ընդհ. ժողովը իր նախորդ որոշումն յարգելու համար պէտք է նախ յարաբերութեանց օրէնքն հաստատէ եւ ապա ընտրութիւնը վաւերացնէ. ուստի ես կառաջարկեմ որ չաճապարենք:

Տ. ՂԵՒՈՆԻ ՎՐԴ.— Սոսյ եւ Աղթամարայ Աթոռք եօթն ութ տարիէ ՚ի վեր է որ՝ իւրեանց օրինաւոր գահակալներէն զուրկ մնալով յետին աստիճան թշուառութեան ենթարկուեր են, ալ բաւական է, կարեկցինք նոցա աղէտալի վիճակին վրայ: Ընդդիմաբնութեան մէջ կը պնդէ թէ՛ պէտք է նախ յարաբերութեանց խնդիրը վերջանայ եւ ապա Կաթողիկոսութեան ընտրութիւն վաւերանայ. ըստ իս այսպիսի պարագայի եւ ստիպողականութեան մէջ այդ յարաբերութեանց խնդիրն այնքան կարեւորութիւն չունի, զի ատի՛ եթէ մէջ ալ բերուի՛ ընտրութեան արգելք չպիտի կրնայ լինիլ: Հերիք չէ՞ որ Սոսյ նորընտիր Կաթողիկոսն հեռագրով խոստում տուած է Ազգային Վարչութեան, իւր վաւերացեալ ստորագրութեամբ թէ՛ Ընդհ. ժողովը յարաբերութեանց մասին ինչ որոշում որ ընէ, պիտի յարգէ զայն: Ուրեմն հոս խնդիրն իր օրինաւոր լուծումը կառնու եւ առարկելի կէտ մը չմնար: Արդ կառաջարկեմ Գիւանին որ անմիջապէս քուէի դնէ նորընտիր Կաթողիկոսի ընտրութեան վաւերացումն որոյ անհամբեր կըսպասէ ամբողջ ժողովս:

ՍԸՎԱՃԵԱՆ Յ. ԷՖ.— Երեսփոխան էֆէնտիներ, Տաճկական Հայաստանի մէկ անկիւնը համբաւաւոր վանք մը կայ, նշանաւոր իր անցեալով: այս հոյակապ վանքն ամայացեալ այսօր, միայն պարսպի դրան քով մի սենեակ է մնացեր, շրջապատը քայքայուած եւ ձեղունը բացուած, որոցմէ օձեր կուգան վար կը կախուին եւ այցելութիւն կրնեն: Այս վանքը Կիլիկիոյ Կաթողիկոսարանն է եւ այն խարխաւած ու փոշելից սենեակին մէջ ոչ ոք կրնայ բնակիլ, եթէ ինքնընտիր Նիկողոս Կաթողիկոսը պահ մը կըրցաւ նստիլ այդ սենեակին մէջ՝ իր խոհանոցովն ու խոհարարովն, ախոռովն ու ախոռապանովն:

հանդերձ՝ Ազգէն մտացածին պահանջքի մ'իրաւունքը չկորսնցնելու կամակորութեամբ միայն կրցաւ դիմանալ:

Խնդիրն այդ վանքին վրայ է, այդ Կաթողիկոսութեան վրայ է, որ այնպիսի առջեւ գայթակղութիւն մ'է եղած, եւ Պէկեան ու Ալաճաճեան էֆ.ները կըսեն թէ՛ ստիպողականութիւն չկայ:

ԱՒԱՃԱՃԵԱՆ Է. ԷՖ.— (Ը՛նդհ. ժող.) Սիմէոն Եպիսկոպոսն հոն է, թո՛ղ հողայ:

ՍԸՎԱՃԵԱՆ Յ. ԷՖ.— (Ե՛րեսփոխ.) Այդ վանքն, այդ Կաթողիկոսութիւնն, այդ գաւառն, այդ ժողովուրդը հիւանդ է, հոգեվարք է, բժշկի, անմիջական դարմանի կը կարօտի. բըժիշկը կը բերեն, դարման պիտի տանի, Պէկեան էֆ. « սպասենք » կըսէ, « կեցի՛ր, մի՛ դարմաներ » կըսէ բժշկին, վասն զի ուրիշ բժիշկներ ալ կան գալիք, անոնց կարծիքը պէտք է կանխաւ հաւաքենք. Ալաճաճեան էֆ. ալ կըսէ թէ՛ « վեց տարիէ ՚ի վեր հիւանդ է, թո՛ղ վեց ամիս եւս հիւանդ մնայ »: Իսկ ես կըսեմ, վեց տարի է Չէյթուեի մէջ Բողոքականութիւնն ու Հռովմականութիւնն իրենց որոմը ցանած չէին, այսօր մինչեւ անոր խորբը ճարակած են. կը հարցնեմ, մինչեւ ասկից վեց տարի յառաջ Հաճընի, Ֆոնդի եւայլն մէջ կրօնական երկպառակութիւնք տեղի ունեցա՞ծ էին:

(Եկեղեցւո՛ւնք երեսփոխաններ: — Ո՛չ, ո՛չ.)

Այս ամեն աղէտքը տեսնելէ ետեւ տակաւին համբերեմք. շատ աղէկ, սպասենք քանի մ'ամիս եւս, այլ ո՞վ կրնայ երաշխաւորել մեզ որ այդչափ միջոցի մէջ յարաբերութեանց կանոնները պիտի պատրաստուին ու հաստատուին: Եջմիածնայ Կաթողիկոսին կարծիքն առնուի կըսէք, մինչդեռ Քաղ. ժողովը վայրկեան մ'ըսպասելու ժամանակ չկայ եւ նորընտիր Կաթողիկոսին՝ Ազգէն շինելիք յարաբերութեանց կանոններն ամբողջ ընդունելու խոստումագիր տուած ըլլալը կը ծանուցանէ. եւ եթէ, ինչպէս կառարկէք, Եջմիածնայ Կաթողիկոսն այս ընտրութիւնը չընդունի, կը կարծէք որ կարելի՞ է զայն փոխել եւ թէ՛ պիտի կրնա՞նք հաճիլ այսպիսի օրինաւոր ընտրութիւն մ'եւ ձգել, Արժանապատիւ պաշտօնակիցներէս մի քանին զիտել տուին ձեզ եւ ես ալ կը կրկնեմ անոնց հետ որ, եթէ Կիլիկիոյ ժողովուրդը վաղը լսէ թէ՛ մենք այսպէս կը դանդաղինք, գիտէ՞ք ինչ կրնայ ընել. դուք մինչդեռ կը մտածէք եւ կը վիճարանէք հոս եւ թերեւս անկարելի ծրագիր մը

կերկնէք, անի փառաւորապէս Կաթողիկոսը կը բողոքեն իր Աթոռին վրայ եւ իր ընտրածն ինք կը վաւերացնէ ալ, Բայց Պէկեան էֆ. որ Եջմիածնայ Աթոռին իրաւանքը վրայ կը դադարեւ կը պնդէ որ մեք վաւերացնելու համար Եջմիածնայ Կաթողիկոսին հաւանութիւնը պէտք է առնենք, կը մոռնայ թէ՛ այդ Եպիսկոպոսն, որուն ընտրութիւնը պիտի վաւերացնենք, Եջմիածնայ Աթոռին ուխտեալ Եպիսկոպոս մ'է . . .

ՊԵՂԵԱՆ Թ. ԷՖ.— (Յ՛նչ որքո՞նք ուրիշ լինելու) Ուրեմն ուխտագրութ է:

Շատ մը երեսփոխանք կը բողոքեն Պէկեան էֆ. ի դէմ. Պէկեան էֆ. պատասխանել կուզէ, խօսքերն անհասկանալի կըլլան եւ կընդմիջեն զատենարանը, ազմկալից վիճակ մը կառնուատեանը: Ուխտագրութ ըլլալու եւ չըլլալու գոչիւններ անլսելի կրնեն զանգակի սուր ձայնը, որ ՚ի զուր կը հնչէր անընդհատ Ասենապետ էֆ. ի ձեռաց մէջ:

ՍԸՎԱՃԵԱՆ Յ. ԷՖ.— Այդ զանգակին ձայնը լսելի չէ ասոնց, եկեղեցւոյ մեծ զանգակը հընչեցնելու է: Բարեկամներս, հազիւ տասը նստի մի անգամ խօսք կառնում եւ դարձեալ չէք թողուր որ անընդհատ խօսքս վերջացնեմ. ապա մեղք է եւ ամօթ:

ՊԵՂԵԱՆ Թ. ԷՖ.— Բացատրութիւն կուզեմ, ուխտեալ է կըսէք . . .

Այս պահուս Պէկեան եւ Փափագեան էֆ.ներու մէջ վէճ մը կը փրթի եւ աղմուկ կը յառնէ: Պէկեան էֆ. ոտք ելնելով, « իմ երեսփոխանական իրաւունքս է խօսիլ, եթէ խօսելու իրաւունքս այսպէս բռնաբարէք, յետոյ ժողովուրդն իմ տեղս կը խօսի », կը գոչէ:

Ատենապետ էֆ. ՚ի կարգ կը հրաւիրէ Պէկեան էֆ. ժողովուրդն եթէ միջամտէ յանցաւոր կըլլայ, կըսէ, եւ դուք՝ որ իր միջամտութիւնը կը հրաւիրէք՝ պատասխանատու կըլլաք:

ՊԵՂԵԱՆ Թ. ԷՖ.— Ես ժողովուրդը չեմ հրաւիրեր միջամտել, ժողովուրդն իւր իրաւանց տէրն է. սակայն տեսնելով որ ոմանք բռնաբարութեան չափը կարի իսկ կանցընեն եւ մինչեւ սպառնալից խօսքերով կը յարձակին վրաս, իմացուցի իրենց որ ժողովրդեան միջամտելու տեղի կուտան:

ԱՏԵՆԱՊԵՏ ԷՖ.— Գիտնալ պէտք է որ ժողովուրդը, կամ լաւ եւս հանդիսականք, իրաւունքն ունի:

դիւրագագաթները դաշնակէ՛ղ դուշացէ՛ք :

ՊԵՆԵԱՆ Թ. ԷՅ. — Ես ժողովոյն զիւրագագաթները դաշնակէլու խօսքեր չբրի ու չեմ ընելու. ես թէ ուրիշ մար խօսեցայ եւ ոչ թէ հաստատութեամբ : բայց երեսփոխաններէն մաս մ'ամեն ջանք 'ի գործ կը դնէ խօսքերս ընդմիջելով զիս լռեցնելու համար. այսու ամենայնիւ փոյթս չէ, բաւ է որ պարտքս կատարեմ : Ուստի խօսքիս թելը ձեռք կանոնում :

Ես ըսել ուզեցի թէ՛ լաւագոյն է ինքզինքը վաւերացնող կաթողիկոս մ'ունենալ, քան թէ՛ առանց կաթողիկոսական յարաբերութեանց օրինաց հաստատութեան՝ Ընդհ. ժողովոյ որոշմամբ վաւերացեալ կիլիկիոյ կաթողիկոս մը : վասն զի առաջին պարագային դարման կրնայ տարուիլ, իսկ երկրորդին ո՛չ :

Սրբազան Նախագահ Հօր խօսքերուն պատասխանելով, գո՛հ եմ որ Նորին Սրբազանութիւնը վկայեց թէ՛ ծանր խնդիր մ'է այս, եւ խոստովանեցաւ որ չորս դարերու սովորութիւն մ'այսօր պիտի ջնջուի : Արեւմտ կը հարցնեմ Նորին Սրբազանութեան թէ՛ այդ սովորութիւնը ջնջելէ առաջ ի՞նչ ապահովութիւն ու երաշխաւորութիւն ձեռք բերուած է այսօր, Արարտեան Մայր Աթոռոյ շահուց չվտանգելուն համար : Այսօր էջմիածնայ Եպիսկոպոս մը կիլիկիոյ կաթողիկոսական Աթոռոյն վրայ կը բարձրանայ . դարաւոր սովորութեանց դէմ է, նոր դրութիւն մ'է այդ . ձեռնհաս եմք այդպիսի գործ մ'ընելու : Ընդհ. ժողովոյ որոշման համեմատ հաստատուելիք կաթողիկոսական յարաբերութեանց օրէնքը պիտի ցոյց տար մեզ ատոր հնարաւորութիւնը կամ անհնարութիւնը :

(Բազմաթիւ տրեւոյնով. — Մեկ մի Եղիշիւսաց Գեղ խորէ չեմ օձեցիք)

Ես չեմ Եպիսկոպոսաց մէջ խտրութիւն դրնողը, դարերու սովորութիւնն է, աւանդութիւն մ'է այս, զոր Սահմանադրութիւնն իսկ նուիրագործելով կարգելու Սոյ Եպիսկոպոսի մը կ. Պօլսոյ Պատրիարք ըլլալ . ե՞ս զրի այս խտիրը Սահմանադրութեան մէջ . մենք անոր գործադիրն ու աւանդապահն եմք, ինչո՞ւ ինձ դէմ կը յարձակիք :

(Զանազան նորարարներու զրոյն. — Մեկ մի Երեւանի Գեղ խորէ չեմ օձեցիք)

Արդ՝ քանի որ Սահմանադրութիւնը կարգելու Սոյ Եպիսկոպոսի մը կ. Պօլսոյ Պատրիարք ըլլալ, հարկաւ Ազգին շահերուն դէմ վնասներ նշմարելով է . ըսել է որ առաւել եւս կարգելու Սոյ կաթողիկոսին կ. Պօլ-

սոյ Պատրիարք ըլլալ եւ փոխարձակարար : Եւ որովհետեւ ձեր այդ ձեռնարկը հոն պիտի առաջնորդէ զմեզ, արդէն դէպքերն իսկ փորձով զայդ կը հաստատեն . . . :

(Մեծ-գոյն Տառ. — Կրկն-թիւն չեմ, չեմ, չեմ : Երէք ընել շէշ, լուրջէ՛ք, լուրջէ՛ք :)

Ատենապետ էֆ. կը խնդրէ ժողովէն որ քիչ մ'եւս համարող լինի եւ չընդմիջէ զՊէկեան էֆ. ամեն խօսքի . եւ կը հրուիրէ գատենաբան էֆ. շարունակել խօսքը :

ՊԵՆԵԱՆ Թ. ԷՅ. — (Նոր-նախ-լու) Եթէ ընտրութիւնը գաւառինն է, ինչպէս որոշուած է արդէն, ըսել է որ ոչ ոք պիտի կարենայ արդելու գաւառացուց կ. Պօլսոյ Պատրիարքն ապագային մէջ իրենց կաթողիկոս ընտրել :

(Քանի Տը յայնք. — Աւերացո՞ւն էր քան ինչ է)

Արդէն այս անգամ ընտրելեաց ցանկին մէջ դրուած էին կ. Պօլսոյ եւ Երուսաղէմայ Պատրիարքաց անուաները, եւ թէպէտ Արարտեանութիւնը սրբեց զանոնք այս անգամ ցանկէն, սակայն ի՞նչ ապահովութիւն կայ որ ապագային մէջ ուրիշ Արարտեանութիւնք ալ նոյնպէս պիտի սրբեն ցանկէն Պատրիարքաց անուանքն . եւ ի՞նչ իրաւունքով ու օրէնքով պիտի սրբեն : Երբ Պօլսոյ Պատրիարքն ընտրուի միանգամայն կաթողիկոս կիլիկիոյ եւ օրէնքը շարգելու իրեն այս երկու պաշտօնները միանգամայն ընդունիլ, այն ատեն ինքնին կըլլայ ընդհանուր Պատրիարք եւ կաթողիկոս համայն Տօնկաստանի Հայոց, Եւ տակաւին տարակո՞յս կայ . . . :

Ժողովականք անհամբեր եւ բարձր ձայներ կը բառնան ատենաբանն ընդմիջելով թէ՛ կըրեւան-թիւն չեմ, հերքում խօսքէ վեր-թիւն չեմ կըրեւան-թիւն, խօսքով չեմ չեմ, որդէ՛ք զի վաւերացո՞ւն էր Տառ. եւ կը խնդրեն Ատենապետ էֆ.էն որ իրենց ալ խօսք տայ պատասխանելու :

ԱՏԵՆԱՊԵՏ ԷՅ. — Ձեզ խօսք չեմ կրնար տալ, բայց Պէկեան էֆ. պէտք է շարունակէ :

(Գեղեցիկ-թիւն եւ Երեւան-թիւն ցոյցեր .)

ՊԵՆԵԱՆ Թ. ԷՅ. — Յաւ կզգամ որ մինչդեռ շատեր ձայնս կը խեղդեն եւ կը պարտաւորեն զիս լռել, գոնէ եկեղեցականք չեն օգներ ինձ, մանաւանդ Եպիսկոպոսուներ :

ԱՏԵՆԱՊԵՏ ԷՅ. — Պէկեան էֆ. ի՞նչ որ սերմանեցիք զայն կը քաղէք . պահ մ'առաջ ինչ-

պէս դուք Սրբաճեան էֆ.ին խօսքը, նոյնպէս այժմ այլք զձեզ կընդմիջեն : Ես ամեն դիւրութիւն տալ ջանացի ձեզ՝ ձեր ատենախօսութիւնը շարունակելու համար . կաղաչեմ շարունակեցէ՛ք եւ վերջացուցէ՛ք, զի ժողովն անհամբերութեան ծայրն հասած է, ինչպէս կը տեսնէք :

ՊԵՆԵԱՆ Թ. ԷՅ. — Սակայն յուզեալ եմ եւ չեմ կարող այլ եւս շարունակել . գիտեմ միանգամայն որ իմ խօսքերս ազդեցութիւն չպիտի ընեն, զի գործն արդէն մեծ քայլ առած է, բայց իմ երեսփոխանական պարտաւորութիւնս կատարելու համար իբր վերջին խօսք եւ վերջին դէնք կըսեմ որ՝ առանց հաստատուն օրինօք կաթողիկոսական յարաբերութիւնքն որոշելու՝ դէմ եմ կաթողիկոսական ընտրութեան վաւերացման, զի այս վաւերացմամբ Ընդհ. ժողովը իր նախորդ մէկ որոշման դէմ պիտի գործէ . որոշում մը՝ որ շատ ուշիմ եւ խոհեմ խորհրդածութիւններով եղեր է . ուստի այս օրուան ձեր ընթացքին դէմ կը բողոքեմ :

(Զանազան նորարարներու զրոյն. — Այդ յերկու թիւն է : Կաղաչեմ Արեւադէր Եֆ. Կաթողիկոսին)

ԱՏԵՆԱՊԵՏ ԷՅ. — Պահ մ'առաջ երբ ժողովը՝ Սրբազան Պատրիարքին խօսելէն ետեւ՝ Քաղ-ժողովին առաջարկութիւնը քուէի դնելու համար յայտնեց, արդարութեան վրայ հիմնեալ օրէնք մը յիշեցուցի եւ ըսի որ՝ պէտք էր վերջին խօսքը հակառակորդ կողմին թողուլ, որոյ կարծեաց անդու պաշտպան կանգնած էր Պէկեան էֆ. ուստի հրաւիրեցի զինքը որ խօսի վերջինս : Սակայն բարձրաստիճան եկեղեցականներէն մին, այն է Տ. Խորէն Եպիսկոպոս, խօսք օրգեց, մինչդեռ աւելի խնդիր՝ քան զայլ ամեն խնդիր՝ եկեղեցական նկատողութիւններ կը պարունակէ : Եթէ Տ. Խորէն Եպիսկոպոս Սրբազան Պատրիարքին մտքովը պիտի խօսի, աւելորդ է, այլ եթէ ընդդէմ ես կըսեմ թէ պէտք է խօսի :

ԱՂԱԲԵԳԵԱՆ Մ. ԷՅ. — Յայնժամ մենք ալ պիտի խօսինք :

ԱՏԵՆԱՊԵՏ ԷՅ. — Տ. Խորէն Եպիսկոպոս խօսելէ ետեւ՝ եթէ ժողովն ուզէ՛ վիճաբանութիւնը կը շարունակի, Այժմ խօսքը Խորէն Սրբազանինն է :

Տ. ԽՈՐԷՆ ԵՊՍ. ՆԱՊԵՏ — Եստ լաւ ըրիք Ատենապետ էֆ. որ խնդրոյն եկեղեցական բնութիւնը նկատողութեան առիք . երբ էջմիածնայ Եպիսկոպոս մ'իւր կարծիքը յայտնէ, կարծեմ պիտի օգնէ խնդրոյն լուսաբանութեան :

Վաղուց անտի փափաքելի էր որ յարաբերութիւնք հաստատին Սոյ եւ էջմիածնայ Աթոռոց մէջ, եւ ամենքնիսալ անհամբեր կապուէինք այդ յարաբերութեանց ծրագրին պտտրաստութիւնը տեսնել, որ հասարակութեան փափաքանաց թարգմանը պիտի լինէր : Եթէ Յանձնաժողովը չկրցաւ մինչեւ ցարդ մեր փափաքը լրացնել, փա՛ռք տանք Աստուծոյ, որ լսեց այսօր մեր ձայնն եւ հաճեցաւ իր աջը կարկառելով այդ Աթոռոց մէջ յարաբերութիւնք հաստատել . ուստի Ընդհ. ժողովը՝ յարաբերութեանց ծրագրի չսպասել եւ ընտրութիւնը վաւերացնել ուզելով խիստ լաւ որոշում մը կընէ այսօր :

Եւ ի՞նչ են յարաբերութիւնք, զորս կուզեմք հաստատել, բայց եթէ Աթոռներն իրարու հաշտ աչօք նային եւ Հայաստանեայց Եկեղեցին ընդհանուր Հայոց Եկեղեցի լինի : Մեք կողայինք զայս . մեք, Եկեղեցույ որդիքս, արտասուք կը թափէինք . եւ երբ անհնարինս կը տենջայինք միացեալ տեսնել երկու Աթոռներն, ահա էջմիածնայ Եպիսկոպոս մը՝ հակառակ կարծուած Աթոռոց ժողովրդէն կը հրաւիրի բազմիլ նոյն Աթոռոց վրայ : Օրհնեալ՝ որ մ'է այսօր, Հայաստանեայց Եկեղեցույ միութեան սքանչելի սկզբնաւորութեան գործ կը կատարի այսօր, զոր մարդկային ձեռնհասութենէն վեր Աստուած ինքնին կատարեց . եւ ուր Աստուած կը խօսի, մարդիկ պարտին լռել եւ հպատակիլ . ընդունինք ուրեմն մեք ալ այսօր այս ընտրութիւնը լռելեայն :

Աւխտն, որոյ վրայ ոմանք խօսք յարուցին այժմ, ինչպէս Սրբազան Նախագահը խօսեցաւ, ես ինքս ալ կատարած եմ . եւ այս սուրբ ու նուիրակոն գործին մէջ ամենեւին խղճիս դէմ բան մը չեմ զգար : Մեք ուխտած եմք ոչ երբէք երկպառակութիւն յարուցանել Հայաստանեայց Ս. Եկեղեցույ մէջ եւ անոր սրբազան շահերը վտանգել, այլ ուխտած եմք անոր սուրբ աւանդութիւնները պահպանել եւ պաշտպանել . տածել այն Աւետարանական հողին ժողովրդեան սրտին մէջ, որ զմիութիւն կը քարոզէ : Սէ՛ր ուրեմն եւ միութիւն . աջ տանք իրարու, որովհետեւ երկու Աթոռք ալ հաշտ աչօք զիրար կողջունեն . հեռացնենք տարակարծ կասկածները, վերջնենք այն բաներն՝ որ սօր Ս. Եկեղեցույ ձեւը, հօգին կը նսեմացնեն : Ինքնակայութիւնը, համաշխարհական իշխանութիւնը մեր Ս. Եկեղեցույ ոգին չէ, օտարինն է . մեր Եկեղեցույ ոգին՝ Քրիստոսի քարոզած սուրբ

միութիւնն է . այն եկեղեցական աւելորդ որ Ս. Աւետարանի շունչն է . Ս. Գրքերը Լուսաւորչի Եկեղեցւոյ ծաւալումն է .

Ներքեղէք ուրեմնոր ես այժմ ոչ միայն այդ ընտրութեան վաւերացումը խնդրեմ , այլ իբր անարժան Եպիսկոպոս Հայաստանայց Եկեղեցւոյ եւ իբր թարգման Աւետարան Կաթողիկոսին Եջմիածնայ դրուատանօք հռչակեմ այս սքանչելի միութեան յաղթանակը , զոր կը առնի այսօր Եջմիածին , եւ գոչեմ՝ Կեցցէ՛ Մկրտախի Արքեպիսկոպոս Կաթողիկոս Տանն Կիլիկիոյ (Ընդհանուր Ժահանգաւթեան)

Ատենապետ էֆ. ազդարարելով որ Եկեղեցւոյ մէջ արդիւեայ է ծափահարել , քուէի կը դնէ Քաղ. Ժողովոյ առաջարկութիւնն այսպէս .

Քաղ. Ժողովն առաջարկութիւն կընէ Ընդհ. Ժողովոյ՝ ներկայ պարագայից անհրաժեշտ ստիպողականութիւնը նկատողութեան առնելով վաւերացնել Կիլիկիոյ Կաթողիկոսական ընտրութիւնը , նախ քան զհաստատութիւն յարարեալիս օրինաց :

Ժողովը վեց քուէի դէմ կընդունի Քաղ. Ժողովոյ առաջարկութիւնն եւ կորոչէ նախ Կիլիկիոյ Կաթողիկոսակէ՛ ընտրութիւնը վաւերացնել :

Այս պահուս Ալաճաճեան եւ Չէկեան էֆ.ները կը բողոքեն անդադար այս որոշմանդէմ , եւ կը սնդեն որ նախ յարաբերութեանց ծրագիրը ներկայանայ եւ ապա ընտրութեան վաւերացումը :

Ժողովոյն այս որոշման վրայ՝ Ատենապետ էֆ. քուէի կը դնէ նաեւ Կիլիկիոյ Կաթողիկոսական ընտրութեան վաւերացումն , եւ ժողովը՝ կրկին վեց քուէի դէմ կը վաւերացնէ Կիլիկիոյ նորընտիր Կաթողիկոսին ընտրութիւնը :

Ատենապետ էֆ. պաշտօնապէս կը հրատարակէ զՄկրտիչ Արքեպիսկոպոսն՝ Առաջնորդ Հալէպի Կիլիկիոյ Աթոռին Կաթողիկոս , վաւերացեալ Ընդհ. Ժողովէն :

Ժողովն ուրախութեամբ կը շնորհաւորէ՛ այս յայտարարութիւնը :

ՏԵՆՆԱԳՊԻՐ ԳԱՒԱՌԱՎԱՆ ՀԱՐՍԱՀԱՐՈՒԹԵԱՆՑ ՔՆՆՈՒԹԵԱՆ ՅԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՅ

ՏԵՆՆԱԳՊԻՐ էՑ. — (Եջմիածին) Գաւառական հարստահարութեանց խնդրոյն քննութիւնն յայտնած է արդէն երեսփոխանութեան որ՝ անոնց դարձանները զխաւորաբար երկու կարգի կը բաժնուին . մէկ մասը Ք. Գրան վերաբերեալ եւ անկէ խնդրելի , միւս մասը Աղգ. Աւարտութեան վերաբերեալ եւ ի մէջ զօրծաղրելի :

Արժէ թերեւս որ Ընդհ. Ժողովն այդ դարձանաց երկրորդ մասին վրայ երկարօրէն լինալանի . մանրազնին դիտողութիւններ ընէ եւ իր օրոշումը՝ լաւադոյն ընելու համար՝ ամենեւեմ կտրու. սակայն առաջին մասին համարչողորովն ասոր ներակ ընթացք մը պէտք է բանէ : Ես պիտի ըսեմ թէ՛ Ընդհ. Ժողովն հարկադրեալ է այսպէս ընելու , եթէ իմաստնարար գործել ուզէ : Եկեղեցի երեսփոխաններ զպալ առին արդէն որ , այս խնդիրը խիստ պատեհ ժամանակի մէջ երեւան կուգար եւ թէ փութալ պէտք էր դայն Ք. Գրան ներկայացնելու , զի պատեհութեան տեսողութիւնն անստոյգ է եւ մարդուն ձեռքը չէ դայն երկարել : Միեւնոյն կարծիքն ունեցան եւ քանիցս յայտարարեցին Արքազան Նախագահ , Քաղ. Ժողովոյ անդամք եւ Յանձնաժողովն իսկ . եւ ո՞վ կրնար նոյն կարծեաց չմանակցել , եթէ իրաց արդի ընթացքին անտեղեակ չըլլար :

Եթէ Ընդհ. Ժողովը չընդունի միահամուտ ներկայ խնդրոյն մէջ անդանդաղ գործելու կարելորութիւնն ու ստիպողականութիւնն , եւ Ք. Գրան վերաբերեալ դարձանաց ձեւին , եզանակին եւ պարագաներուն վրայ իւրաքանչիւր երեսփոխանի դիտողութիւններն երկարօրէն եւ սի առ մի լսել ուզէ , ըստ իս , չէ թէ միայն պատեհ ժամանակը ձեռքէ կը փախցնէ , այլ եւ անզգալարար անպատեհութեան մէջ կը գահավիժի . վասն զի եթէ այն դարձանները Ք. Գրան կը վերաբերին գործադրել , ըսել է կառավարական խնդիրներ են եւ քաղաքական կէտեր կը պարունակեն : Ընդհ. Ժողովն այս պարագայիս մէջ կրնայ դարձաններ քննելու համար գործի սկսիլ , եւ սակայն խնդրոյն բնական բերմամբն իր գործէն չարաչար չեղիլ եւ իր սահմանէն դուրս քաղաքական խնդիրներ յուզել . որոյ փորձն եթէ արդէն տեսանք ըսեմ , կարծեմ չեմ սխալիր :

Պահ մ'այս տեսութիւններն ի բաց թողով

կը նկատեմ որ՝ դարձեալ հարկ մը չկայ Ընդհ. Ժողովոյ նիստերն այս կարգի դարձանաց քննութեամբ ընդ երկար սպասել . Ընդհ. Ժողովն իր առջեւ դարձաններու ցուցակ մ'ուներ , զոր իր կարգած Յանձնաժողովը բերած է ի քննութիւն եւ ի ներկայացումն Քարեխնամ կառավարութեան : Այս առաջարկեալ դարձանաց մէջ եթէ կան այնպիսիք , որ մեզի համար մեծաօտար են եւ կամ ի ընէ անգործադրելի , դանոնք պէտք է դուրս թողուլ եւ մընացեալները ներկայացնել փութով : — Ահաւասիկ պարզ եւ բնական միջոց մը եւ թերեւ ըս ամենալաւագոյն :

Տեղեկագրին առաջարկած Ք. Գրան վերաբերեալ դարձաններն եթէ իրենց բնական բաժանմամբն եւ ամիտի դատակարարութեամբ առնենք ի նկատի , կարծեմ դիւրին կըլլայ մեզ համոզուիլ թէ՛ խիստ հեշտին է լւ ըսած կերպովս վարուիլ : Փորձենք :

Յանձնաժողովոյ ցուցած դարձանաց առաջինը ղինուորատուութիւնն էր Վիտանակ դէտէլը — Կէրէյէի : Ընդհ. Ժողովոյ մէջ թէ եւ ամեն կարծիք ղինուորատուութեան սկզբունքն ընդունեց , բայց , ըստ օրում ժողովրդեան վիճակը դեռ եւս անպատրաստ նկատուեցաւ , այս խնդիրն իբրեւ անժամանակ առ այժմ ի բաց դրինք :

Ասոր ետեւէն կուգայ դէտէլը — Կէրէյէի դէտէլին շնորհումը խնդրել , որ իր օրինաւոր պատճառն ունի , եւ որ ի մի բան շնորհ մ'է , զոր խնդրելու ոչինչ արդեւք ունինք . ինչպէս նաեւ սխալ Բահրէքէ Էլ-Կի պատճառաւ գոյացած դէտէլներուն շնորհումը :

Միւս առաջարկեալ դարձանաց մէկ մասն օրինաց դործադրութիւն կամ օրինաւորութիւն խնդրել է պարզապէս , որք կարծեմ վեճի նիւթ ըլլալու տեղի չունին . ինչպէս՝

1. Նոր Բահրէքէ Էլ-Կի ընել , եւ հրապարակաւ :
2. Եւսուլեի , Էօլլեի հազիք , եզանց վրայ տաւանորդ եւ որ եւ է արդիւեայ արոց պահանջումն արդեւուլ :
3. Գաւառական Ժողովոց ընտրութեան եւ դանակը բարեկարգել :
4. Թեթիքի Էթիքի Բաղ-Էթիքէն տեղւոյն Առաջնորդին կնիքը չկրողն անընդունելի համարել :
5. Կրօնափոխը , մանաւանդ իգական սեռէն , երեք օր Ազգին յանձնել :

6. Կրօնափոխը Եւթիքի վճարելու պարտաւորել իր դաւակաց եւ կնոջ :
7. Թեթիքի վաղձի կանոնը յարդել :
8. Գրիտանէից վկայութիւնը բանել :
9. Ամեն տեսակ խնդիրներ իրենց վերաբերած ճիւղին օրինաւոր աստիճանովու դաւել եւ անխտիր շէրէի չղրկել :
10. Յականէ յանուանէ նշանակեալ բնաւորներն ի Բուժէլի քըսորել :

Տեղեկագրիք նաեւ ուրիշ ղեղձուձեեր կը յիշէ եւ բնականաբար անոնց դարձանին պէտքն ալ կը զգայնէ . օրանցմէ քաղելով ես կը յաւելում դարձանաց այս շարքին վրայ .

1. Հողագործներէ եւ ասն պիտոյք արուեստող կանանցմէ Բէթիքի պահանջումն արդեւուլ :
 2. Ժողովուրդն անամնական աշխատութեանց կոչելու ջներել :
 3. Թեթիքէն անչափահաս ժառանգ չունեցողներու համար բանի չգործադրել :
 4. Տասանորդը բերքէն առնուլ , եւ ասոր համար դրամ չպահանջել :
 5. Տասանորդը նաեւ ժամանակ առնուլ եւ հողագործին ազրանքը դուրսը չսպասեցնել :
- Այս վերջի երկուքը սանկատամբ կը յաւելում որ , Յանձնաժողովոյ այն առաջարկութիւնը թէ Տէրութիւնն ուղղակի ինք հաւաքէ տասանորդի տուրքն , անգործադրելի է կառավարութեան համար , ուստի եւ անոր առաջարկութիւնն աւելորդ :
- Յանձնաժողովն իր դարձանաց մէջ դասած է նաեւ , դաւառները քննիչներ ղրկել եւ յանցաւոր պաշտօնեաները պատժել : Այս դարձաններն արդէն բարձրապատիւ Մեծ Եպարքոսէն ձեռք առնուած կը տեսնեմք եւ զմեզ այս մասին խորնէլ ազատ :
- Դարձաններուն մեծացեալ մասին քննութիւնն այնպէս կը պահանջէ որ իբր մեր փորձառութեան արդիւնքն եւ իբր կառավարութեան ծառայութիւն մը՝ պարզ դիտողութեան ձեւով ներկայացնեմք Տէրութեան բարձր ուշադրութեանն . որք են՝
1. Մէթիքի Էթիքի անուանեալ անտուկներն իրենց արդի դիրքէն Ժողովրդեան օգտակար դիրքի մը վերածել :
 2. Հողագործութեան ոյժ տալու համար գործնական եւ անմիջական դիւրութիւններ ընձեռել :
 3. կառավարութեան հրամանագրերը տեղական

լրագրաց միջոցաւ հրատարակել :

4. Օրէնքին աշխարհիկ լեզուաւ թարգմտուած թիւերը ժողովրդեան մէջ տարածել :

5. Ոչ բնիկ այլ տեղափոխուած թիւերն ենթակայ եւ ամեն ազգէ 2-րդ աստիճանէ գործածել :

6. Վրանարնակ ցեղերը գիւղաքանակ կամ քաղաքարնակ ընելու միջոցներ ձեռք առնուլ :

7. Պարսկաստանի սահմանադրուող եւ Քիւրտիստանու այլ լեւ այլ կողմերը գործողներ հաստատել :

Ան կը տեսնէք եւ կարծեմ ամենքնիդ այլ հաւատարապէս կզգաք որ, այս խնդիրներն ընդհ. ժողովոյ մէջ ընդերկար յուզուելու բընութիւն չունին, եւ եթէ յուզուին, հաւանականաբար մեր տեղեկագիրն առ Բ. Գուռն ներկայացումն յապաղելով պատեն ժամերը կը սահին եւ գործն իր ազդեցութիւնն ու կշիռը մեծաւ մասամբ կը կորուսէ :

Ուստի ես կառավարեմ որ, եթէ ընդհ. ժողովն այս դատակարգութեան համեմատ կը մտնէ դարմաններուն Բ. Գրան Ներկայանալի մասը, յանձնէ անմիջապէս Փաղ. ժողովոյ տեղեկագիրն թարգմանութիւնը պատրաստել, անոր առաջին մասը ցաւոց նկարագիրն ամբողջ պահելով եւ դարմաններն այս գրութեան համեմատ դասակարգելով. եւ մինչեւ անոր պատրաստութիւնն ընդհ. ժողովն, եթէ հարկ կը տեսնէ, զայն Բ. Գրան Ներկայացնելու եղանակին վրայ խորհի, մտածէ եւ իր որոշումը տայ. թէ եւ այս մասին ըստ իս բաւական է որ՝ առաջին անգամու համար՝ խնդիրը յանուն ընդհ. ժողովոյ ներկայանայ Ս. Նախագահի միջոցաւ :

ԱՂԱԲԵՊԵԱՆ Մ. ԷՃ. — Իմ խօսքս այդ դարմաններու մասին մէկ կարծ նկատողութիւն պիտի լինի, եւ կարծեմ որ օգուտ բերէ խնդրոյն : Մի բան կայ նկատելու շատ կարեւոր՝ այն է՝ հարստահարութեանց մասին հողատիրութիւնը. հարկ է բաղդատել Քրիստոնեայ ժողովրդեան եւ Մաննէական ժողովրդեան վիճակագրութիւնը, նոցա եւ սոցա զբաղմունքը նոյնպէս եւ երկոցունց բարձր ու վարձը, քաղաքացիք եւ գիւղացիք քանի որ տեղեակ չեն հառապարութեան օրինաց, միշտ ճնշում կը լինի կառավարողաց կողմէ : Այդպէս էր յԵւրոպայ՝ քրիստոնեայ յեղափոխութենէն առաջ, այդպէս է եւ ի Ռուսիա՝ այսօր : Որ երկրի մէջ որ՝ քաղաքարնակներ ու վրանարնակներ միասին կը բնակին, այն տեղ հարստահարութիւնը շատ է մանաւանդ երբ այդ վրանարնակները գիրենք

տէր են համարած նոյն երկրին :

Պատրիարքարանի Բ. Գրաններու մեծ մասին ուշագրութեան շանուելու պատճառն է՝ դոցա վեր ի վերոյ եւ մտայածին դրուած լինելը : Մի տեղեկութիւն պէտք է իր ամեն սկզբնապատճառներովնու հետեւանքներովը տալ : Ուստի մեք այլ պարտաւոր եմք մեր գաւառացուց վրայ խիստ ճիշդ տեղեկութիւն ունենալ : Մինչեւ ամեն բան լաւ չգիտնաք, յորման չեմք կարող ընել, ուրիշ հիւանդութեան ուրիշ դեղ տուած կը լինիմք. մեր հիւանդութիւնը լաւ ճանաչեմք եւ այսպէս դարձնենմք :

Պէտք է տրոց դարման ընելը՝ թէ մեր եւ թէ Տէրութեան կամքէն անկախ պատճառներ ունին. եթէ չեմ սխալիր, հարկ էր որ տեղեկագիրը ցոյց տար թէ՛ որ երկրացիք ճնշուած են այն տուրքին տակ. վասն զի երկրիներ ալ կան, որ շատ դժուարութիւն չունին այդ խտրութիւններու իմ գիտցածներն են ըստ մեծի մասին կարնոյ Տիարպէթիւրի եւ Սեբաստիոյ կուսակալութեանց մէջ եղած երկրացի Հայոց տուրքերը :

Ի՛նչ է եւ ի՛նչ էր — ըսուած տրոց համար հարկ էր տեղեկագիրը ցոյց տար թէ՛ ի՛նչու ժամանակաւ այդ տուրքերը ծանր չէին եւ հիմայ ծանր են : Պատճառն այն է որ, որքան վաճառաչաք քաղաքներ կային ժամանակով, ուր տեղ Հայք մեծ արհեստաւոր եւ արհեստագործ հասարակութիւն կը կազմէին, ինչպէս Վան, Կարին, Բաղէշ, Խարբերդ, Տիարպէթիւր, Եւզոկիայ, եւ այլն, եւ այլն, այսօր բոլորովին ընկած են իւրեանց նախկին վաճառաչաւութենէն եւ մարդաշատութենէն եւ չտուրքերը մնացած են այնպէս, ինչպէս որ իւրեանց լաւ ժամանակին էին :

Ի՛նչ էր մասին եղած տուրքերն ամենէն վընասարեւն են, ոչ թէ միայն Հայ երկրագործաց, այլ նաեւ հառապարութեան շահուն Այդ մասին պէտք էր տեղեկագրողը ի՛նչ էր օրինակովը միանգամ աչքէ անցնէին. այն տեղ պիտի տեսնէին որ, Բ. Գրաններն ըստ նորա տրամադրութեան գործած են եւ կը գործեն : Այդ մասին կարող եմ շատ բան տեսլ, բայց ոչ տեղըն է այս տեղ եւ ոչ ժամանակը, ուստի կը լռեմ :

Հառապարչութեան մասին կարելի է տեսլ խիստ շատ նուազ եւ անկար է այն երկրաց մէջ, զոր տեղեկագիրն յիշած է. գլխաւոր պատճառն է ի՛նչ էր ներու սաստիկ ընդարձակութիւնն, կարնոյ եւ Տիարպէթիւրի մե-

լայնութեան, որք հաղտատու ի՛նչ էր յետոյ Սամսոնեան Տէրութեան մէջ ամենէն ընդարձակներն են, բաց ի՛նչ էր ընդարձակութենէն եւ կառավարութեան նուազութենէն, քաղքէ քաղք երթեւեկութիւնքն ալ գրեթէ անկարելի է ձմեռն եղանակին, ձիւնն եւ սառույցը ամեն ճանապարհ չորս հինգ եւ երբեմն վեց ամիս կը փակեն կարգիլն բոլորովին, շեռեւարար սահմանադրուող քաղաքները՝ մանաւանդ Բարձր Հայոցը՝ գրեթէ անտէր եւ անպաշտպան կը մնան : Մեր վերջին քըննչութեան դարձին վսեմափայլ Ալի պէյին հետ, այսօր Ալի Բաշա եւ Վալի Տրապիզոնի, Տէրութեան առաջարկեցինք որ, պէտք է Վան եւ Խարբերդ մի մի փոքրիկ կուսակալութիւնք լինին, որպէս զի կառավարչական ոստիկանութիւնը կարելի լինի տարածել ամեն տեղ. պատասխան տրուեցաւ մեզ թէ՛ « կուսակալութիւնքն երկրի ընդարձակութեանց վրայ հաստատուած չեն, այլ երկրի մարդաշատութեան հետեւարար համեմատելով կարնոյ եւ Տիարպէթիւրի կուսակալութեանց մարդաշատութիւնը Բոսնիլիու կուսակալութեանց հետ շատ նուազ է, ուստի եւ անյարմար Վան եւ Խարբերդն փոքրիկ կուսակալութեանց դարձնելու » :

Այս մասին ցաւալի է, երեսփոխան Էֆէնտիք, մեր Հայոց աշխարհի կառավարչական ստիկանութեան վիճակը : Օրինակի համար Քղի, որ մեր նախնի Խորձեան գաւառն է, մօտ 2000 տուն Հայ կան, մեծ մասն երկրագործ, քաղաքաբնակներն արհեստաւոր հասարակութիւն, ամենքն ալ գիւղեր ցրուած. 4000 տուն ալ Մաննէական, Քուրդ, Թուրք, Թրքերը հողատէր Չէյեր են, իսկ Քրդերն այլ եւ այլ ցեղեր են եւ վաչկատուն ժողովուրդ, այն է վրանարնակ. իւրեանց զբաղմունքն է մեծ մասամբ իրարու հետ կռուիլ, եւ տկարը թալանել ու կողոպուտով ապրիլ : Արդ՝ Քղիի ոգտիկանութիւնն է Ք. Գրաններն, շատ նուազ թոշակով. իւրեան ընկեր ունի մի թոշի, բընակատեղին է գրեթէ գետնի վրայ շինած մի հիւղ, տաս տասն եւ հինգ շաքիլէ անունով ծառայողներ կան, որք շատ նուազ թոշակ կտանան, իւրեանց զէնքերն գրեթէ անգործածակի. մի ալ անունով էիլիէնք Գէնիէ կայ, որոյ անդամներն իւրեանց պաշտօնն հասկնալու ոչ կարող են, եւ ոչ ալ զայն վարելու վարժ. միով բանիւ, 1858 ին այսպէս էր այդ

Քղի գաւառի վառախարութիւնը : Իմ այն տեղ եղած ժամանակս, Խաղ. Սեբէկէլ, Արէ. եւ Սեպուկ եւ նոյն իսկ Քղի գիւղաքաղաքը՝ Սիմ լերան վրանարնակ Քրդաց ցեղապետներուն յաւիճեցողութեանց որս եղան : Կարող եմ այսպէս ձեր աչքի առաջ բերել, երեսփոխան Էֆէնտիք, եւ Մուշ, Չարսանճաք, Աղերտ, Բալու, Ճապաղ-Չուր եւ այլ ժուռ եկած տեղերս եւ անոնց կառավարչական ոստիկանութեան վրայ տեղեկութիւն տալ : Այդ մասին վկայ է եւ Բ. Ատենապետ Սարգիս Էֆ. եղբայրս, որ աչքով տեսած է :

Ար վերջացնեմ խօսքս, երեսփոխան Էֆէնտիք, ասելով թէ՛ ամենէն մեծ ցաւն այն է որ, մեր հեռարնակ գաւառայինք, որ ամենեւին ստացուածքի եւ անձի երաշխաւորութիւն կամ ապահովութիւն չունին, այո՛, կրնուիմ եմ թէ՛ Հայոց հասարակութիւնն, որ այսօր կարնոյ եւ Տիարպէթիւրի կուսակալութեան երկրաց մէջ է, ամեն տուրք եւ ամեն օգուտ կարող են մատակարարել Ազգին եւ Տէրութեան, եթէ իւրեանց անձին եւ ստացուածոց ապահովութիւն ունենան. վասն զի Հայն է մի միայն վաճառաչաք եւ արհեստաւոր եւ երկրագործ հասարակութիւն, թէ քաղաքարնակ եւ թէ գիւղաքանակ, մի շատ կիսավայրենի վաչկատուն Քրդերի մէջ, որոնց թալանողութեան եւ աւազակութեան առարկայ է եղած : Կարելի է միթէ յուսալ անգործութիւն մի խաղաղակեաց հասարակութեան համար՝ թափառական եւ կռուատէր վրանարնակաց մէջ, որք լերանց կիրճերու եւ խորշերու մէջ պատսպարուած ոչ մէկէ ահ ունին, որովհետեւ սարերն են իւրեանց ամրոցներն եւ զէնքերն իւրեանց զօրութիւնը :

ԵԱՂՃԵԱՆ Յ. ԷՃ. — Երբ խնդիրն ընդհանուր Ազգին թշուառութեանը դարման խորհելու վրայ է, մանաւանդ գաւառայնոցս կրած բազմամեայ հարստահարութեանց նկատմամբ ժողովներ, վիճարանութիւններ տեղի կունենան, աւելորդ չեմ համարիր զանազան անցքերու ականատես գաւառացի փորձառու Հայս ալ երկու խօսք ընելով հարեւանցի այլ ընդհանուր գաղափար մը տալ ըստ իմ կարողութեան Հայաստանի խեղճ ժողովրդեան վրայ, եւ ցուցնել թէ՛ որ սահմանաց մէջ եւ ի՛նչպէս չըջապատեալ են Հայք Քրդերէ եւ այլ հարստահարիչներէ :

4. Տիարպէթիւրու վիճակէն.

Մուսուլէն մինչեւ ի Սեբաստիա, կարնէն մինչեւ յեղեւիտ եւ յԱյնթապ 150 ժամ հեռա-

ւորութիւն կայ. ասոնց մէջ երեք կարգ հարստահարիչք կան, որք են Պէյեր, Աղաներ եւ Քրոզեր:

Պէյերուն բնակութիւնն է Բալու, ճապաղ-Ջուր, Ակլ, Այնի, Աքճէ, Հեզու, Արդնի, Ջերմուկ, Ենքուչ եւ Սէվերէկ քաղաքները:

Աղաներուն բնակութիւնն է Խարբերգ, Չարսանճաք, Չմշկածագ, Արապկիր, Մալաթիա, Ակն, Շիրոյ, Կեսկես, Ատիսաման, Քեաթիթա, Պէհէանի, Տէրիք, Պիշրիք եւ Յարիւն քաղաքները, որոց շատին անունները գծադրաբար կարծեմ թէ գեռ անձանօթ են նոյն խակ Պատրիարքաբանի . . . խակ Քրդերը կը բռնակին ընդհանրապէս Աղբերու Միւթէսարբօթիան տակ եւ Խրրզան ու միւս նաճանգները: Նոյնպէս այս տեղուանքն ալ կան շատ մը լեռնաբնակ Հայեր, որք անձանօթ են Կեդրոնին, եւ ձայներնին լսել անգամ անկարելի եղած է:

2. Կարնոյ Վիլայէթ.

Տէրսիմի, որ Տուսիկ եւս կըսուի, Քրդերն եւրեք մասի կը բաժնուին, որք կը բնակին 'ի Ղուղիջան, յովածըք եւ 'ի Մեծկիրտ:

Ղուղիջան կը բնակին Եան Հիւսէյնի ցեղերն, որք կը հարստահարեն զՔլի, Քէրճան եւ Երզընկա: Օվածըք կը բնակին Եէյի Հասանի ցեղերն, որք կը հարստահարեն Երզնկայէն ըսկըսեալ Քէմախ, Գուրու-Չայ, Արմտան, Ակն, Արապկիր եւ Չմշկածագ մինչ 'ի Խարբերգ: Մեծկիրտ կը բնակին Թիմուր Աղայի եւ Կիւլապի ցեղերն եւ Խոանցիք, որք կը հարստահարեն Քղիէն սկսեալ Բալու, Մեծկիրտ եւ Չարսանճաք:

Կարնոյ Վիլայէթի տակ գտնուած Քրդերն ալ կը հարստահարեն Խընուս, Պուլանք, Մուչ, Մանաղկերտ, Բաղէշ, Ալաշկերտ եւ Վանու ու Ազրագի (Հիքեարի) նաճանգները:

Ահա այս Պէյերն, Աղաներն ու Քրդերն կամ Եէյիներն են որ Հայոց խեղճ ու ինքզինքը պաշտպանելու անկարող ժողովուրդը տեսակ տեսակ հարստահարութեամբ կը նեղեն, կը չարչարեն եւ բոլորովին Ազգն 'ի հիմանց կործանելու կը ջանան, անպաշտպան գտնելով զայն:

Տես'ըթիմ, չկարծէք թէ պատմութիւններ կարգաւոր կամ 'ի լրագրաց եւ յայտոյ իմանալով ձեզ կը նկարագրեն այս տեղերու ցաւերն, եւ ոչ ալ տանս անկիւնը նստած բանաստեղծած եմ ասոնք եւ ատենաբանելու համար կը խօսիմ. այլ 'ի մանկութենէ 'ի վեր բանակներու հետ հաղորդակցութիւն ունեցած եւ ճամբորդութիւններ ըրած ըլլա-

լով, աչքիս տեսած եղելութիւնքն են, զորս պատմեցի: Ուրեմն կը խնդրեմ եւ կը պաղատիմ ամեն պաշտօնակցացս որ, այս թշուառութեանց մասնուած մեր եղբարց վիճակն իրենց երեւակայութեան մէջ պատկերացնեն, եւ հասարակաց օգտին առջեւ անձնական նըկատմունքը զոհելով խորհին եւ վիճարանեն:

Գալով Պէրէլէ-Քէ-Պէրէլէյի խնդրոյն, որ մինն է եւ երեւելին 'ի նկատի առնուած կէտերուն, կը փութամ իմ կարծիքս հաղորդել պատկառելի ժողովոյդ 'ի գիտութիւն: Տէրութիւնն իր կանոնին համեմատ որք կը հաւաքէ. նա' ունի հինգ բանակ, որոց մէջ կան Բէյ-Պէ-Մուչ-Քէ-Քէ-Մուչ, Բոքճ-Մուչ, որք ընդ ամենը 32 թաղուր կը կազմեն: Տարուէ տարի շատնց մէկ մասին Բէ-Պէ-Քէ-Քէ-Քէ կը արուի եւ կարճակուին եւ ոճանք ալ կը մեռնին. ասոնց պակասը լրացնելու համար քանի միլիօն մահմետական ժողովուրդ որ ունի Տէրութիւնն, անոնց մէջէն 20 տարեկանէն սկսեալ մինչեւ 25 տարեկանաց վրայ բաժին կընէ եւ վիճակ կը ձգէ: Վճճակաւ երնօղներն հինգ տարի զօրականութեան մէջ աշխատելէ զկնի բէ-Պէ կը յիշուին: Մենք ալ պէտք է որ Տէրութեան կանոնին համեմատ 20 տարեկանէն սկսեալ մինչեւ 25 տարեկանաց վրայ Պէ-Քէ-Քէ-Քէ-Քէ տուրք տանք, որ 180 մարդ 27 դրչ. էն 5000 դրչ. կընէ:

Բայց տարուէ տարի մեռնող եւ գաղթողներ ալ կըլլան, ասոնց տուրքն ալ յիշեալ 27 ին վրայ կը յաւելնայ եւ մինչեւ 30-35 դրչ. կուգայ մարդ զլուի: Այս պատճառաւ քաղաքներ, գիւղեր կան որք նիւթագէտ անկարող իրենց տղան Մահմետականի մը քով ծառայութեան կը զրկեն, որպէս զի իրեն տարեկան տուրքը տայ. եւ այս պայմանն ալ ամեն մարդ չընդունիր, ուստի շատեր ալ կրօնափոխութեան կը դիմեն:

Գանք պատմութիւն խնդրոյն: Ասի երեք մասի կը բաժնուի. ասոնցմէ երկուքը Տէրութեան կը վերաբերին, այսինքն երբ քաղաքացի կամ գիւղացի մը գաղթեր Բուսաստան գացեր է, անոր տուրքը կը պահանջէ Կառավարութիւնը եւ պատմութիւն կը մնայ: մէկ ալ Բուսէն անունով Խաթէ տուրք մը կար, մաս մ'ալ անկէ մնացած է պատմութիւն: Պարագայ մ'ալ կայ. գիւղի կամ քաղաքի մը բնակիչք իրենց պատմութիւն տուրքը ամբողջ վճարեր են: Բայց այս ստակէն մաս մ'ալ այս ինչ անուն մարդոց կողորդը մնացած

75

եւ Կառավարութեան գանձը մտած չըլլալուն համար պատմութիւն կը համարուի:

Ուրեմն հարկ է որ ինչպէս Տէրութիւնն աղքատաց համար տրոց քառորդ մասը զեղջերէր մէկ քանի տեղերէն, այս զեղջի տնօրէնութիւնը միւս դաւառաց համար ալ բարեհաճի 'ի գործ զնել, 'ի միտքարութիւն անկարող ազգայնոց:

ՍՏԻՄԱՐԱՅԵԱՆ Գ. ԷՅ. — Գաւառական հարստահարութեանց դէմ Յանձնաժողովոյ իբր դարման ներկայացուցած միջոցներէն միայն մէկը քիչ մը լուսաբանելու համար պատկառելի ժողովս արդէն ամբողջ երկու նիստ զոհելու պարտաւորած ըլլալը անմնելով, եւ կասկածելով որ յառաջիկայ վիճարանութիւններն ալ անոր թանկագին շատ ժամերը պիտի գրաւեն, կը փութամ ունեցած տեղեկութիւններս եւ կարծիքս իրեն յայտնել, այն խնդրոց վրայ որք երկրագործութեան վերաբերելով քիչ շատ պարզեալ են մտքիս մէջ:

Էյ-Քէ-Քէ-Քէ-Քէ տրոց համար Յանձնաժողովն առաջարկած է թէ՛ նոր Բուսէլէ խընդրուի, որպէս զի գաւառաբնակ ազգայնոց վրայ այս մասին ծանրացած անհաւասարութիւնք եւ չափազանցութիւնք վերնան. բայց ես կարծեմ թէ այս խնդրոյն մէջ դժգոհութեանց տեղի տուող գլխաւոր պատճառ Բուսէլէ գործողութեան մէջ պատահած զեղձմունք չեն, այլ բուն իսկ յիշեալ տրոց անհամեմատ փոխարինութեամբ սահմանուիլն է:

Արդարեւ Էյ-Քէ-Քէ տուրքին նկատմամբ որ կալուածոց արժէքէն վրայ հիմնեալ է՝ կրնայ ըսուի որ, եթէ երկիրս արժէք մ'ունի այս արժէքին պատճառն իր պողատուութիւնն է, որոյ օրինակոր տուրքն այսինքն անկէ քաղուած ամեն տեսակ բերքերուն տասանորդն՝ երկրագործք արդէն կը հատուցանեն Կառավարութեան. ուստի միեւնոյն երկրին դարձեալ ըստ կամաց արժէք մը սահմանելով, զայն մշտնջենաւոր նոր տուրքի մը ենթարկելը՝ չափազանց պահանջուած է, զոր երկրագործութիւնը այժմեան յետնեալ դրութեամբը չկրնար տանիլ:

Թէ-Քէ-Քէ-Քէ տուրքն ալ հողագործին նըկատմամբ ասկէ աւելի չկրնար արդարանալ. վասն զի այն երկրի բերքին օրինակոր տուրքը վճարելն ետքը՝ ձեռքը մնացածը չա՛ չկրնար համարուիլ, այլ տարեկան քրտնաջան աշխատութեան վարձք:

Երբ կալուածոց վրայ այսպիսի տուրքի մը հաստատութեան նպատակն՝ այժմուս պէս խել

մը աւելորդ գործակալներու եւ կնճապից հաշուեկալութիւններու միջոցաւ՝ զանազան անուններով եւ բազում ծախիւք հողագործէն առնուած տրոց ամենուն տեղ արգարակչիո եւ գիւրատար միակ տուրք մը սահմանել ըլլար, եւ ասով Կառավարութեան եկամտից հաստատուն հիմ մը կազմել եւ զհարկատուս ամեն օտար ճնշումէ եւ ծանրութիւնէ ազատել, այս եղանակ տնօրէնութիւն մը թէ Կառավարութեան եւ թէ ժողովրդեան ընդհանրապէս նպատակոր ըլլալէ զատ՝ երկրագործութեան յառաջադիմութեանը շարժառիթ մը կրնար համարուիլ Գծադրաբար Էյ-Քէ-Քէ տուրքը՝ միայն նախկին տրոց յաւելում մ'ըլլալով երկրագործութիւնը շարաւար կաշկանդելու եւ Տէրութեան եկամտից նկատմամբ ոսկի հաւկիթ անող հաւն սպանանելու գրութեամբ գործադրեցաւ:

Ահա այս է ցաւալին. բայց բուն իսկ Կառավարութեան օգուտն անոր դարմանը պահանջելով, յուսամք որ այս կէտն այժմու խոհական եւ ժրջան պաշտօնէից աչքէն չխուսափիր Ստոյգ է արդարեւ, ինչպէս կը յայտնէ տեղեկագիրն, որ Բուսէլէ կատարող պաշտօնեայք՝ Կառավարութեան կամացն հակառակ կամ խտրութիւն բանեցնելով եւ կամ ժողովուրդն 'ի նպատակայտերական գանձուն կեղեքելը հաւատարիմ ծառայութիւն համարելու ծուռ կարծեօք՝ կալուածոց վրայ ըստ կամաց արժէք դրած են, որով շատ տեղեր անհաւասարութիւնք եւ անտանելի չափազանցութիւնք գտնուիլը յայտնի կերեւի. բայց եթէ նոր Բուսէլէ ըլլալ խնդրուի եւ Կառավարութիւնն ալ հանութիւն տայ, քանի որ գործադրութիւնն այս անգամ երկրից հրեշտակները չպիտի գան կատարել, եւ այսպիսի փափուկ գործողութեանց մէջ ալ գործակալաց արգարասիրութեանը եւ հմտութեանը ապաւինելէ զատ կանոն եւ հնարաւոր ելք գտնելը գիւրին չէ, անյուսալի կերեւի ինձ թէ այս միջոցաւ գաւառաբնակ ազգայնոց համար գոհացոցիչ օգուտ մը ձեռք բերուի:

Տասանորդական տրոց համար Յանձնաժողովոյ կողմէն առաջարկուած է, Կառավարութեանէն խնդրել որ՝ փոխանակ զանձնք Մէ-Քէ-Քէ-Քէ յանձնելու իր թոշակաւոր պաշտօնէից ձեռք ուղղակի ինք հաւաքէ, որպէս զի Մէ-Քէ-Քէ-Քէ ըրած ծախուց ու շահուց գումարը Տէրութեան գանձուն միալով ժողովուրդն ալ այս անյագ շահավաճառաց ձեռքէն ազատի: Այս եղա-

նակը որ երկրիս մէջ երկար ժամանակ դորձադրուած ալ է, արդարեւ խիտա պարզ կ'երեւի, բայց հաւանականաբար Տէրութիւնն իր եկամտից մէկ մասը կորսնցնել յանձն առնելով Ֆրանսիոյ յանձնելու պէս անուղղակի միջոցի մը զիջանելու համար՝ անտարակոյս զանազան ստիպողական պատճառներ ունեցած է, որոց կարելի է մին՝ բուն իսկ պաշտօնէից ձեռք կատարուած զեղծմանց եւ անփութութեանց առաջին անուրն եղած ըլլայ:

Այժմեան դրութեամբ ժողովուրդը Մեծիկէն զեղծման անիրաւութեանցը դէմ կրնայ տեղական կառավարութեանց բողոքել, իսկ եթէ պաշտօնէից կողմէ հարստահարուի, որքան ալ այսպիսի պարտազանցութիւն ընողներն ստորին կարգէ ըլլան եւ իրենց գլխաւորներն արդարութեան արամադիր, անոնց դէմ բողոքել եւ եղած զեղծմունքն հաւատացնելը աւելի դժուար կըլլայ. ուստի եթէ այս մասին մեր խնդիրը կառավարութեան կողմէն ընդունուի, վախճամ թէ յետինն չար քան զառաջինն չըլլայ:

Մեծիկէն զեղծման անիրաւութեան խնդրոյն զաւելով, որքան որ ասոնք արթուն մտքի մը ծրնունք օգտակար հաստատութիւնք են, բայց երկրագործութեան այժմեան աղքատ վիճակին մէջ անոնց բաւական դրամագլուխ հայթայթելը հողագործին շատ ծանր գալով, ես ալ Յանձնաժողովոյ հետ կը համաձայնիմ ըսելու թէ՛ երկրիս մէջ Քեթիկէն զեղծման անիրաւութեան մը բացուիլը խիտ կարեւոր է, որոյ դրամագլուխին արդի Ֆրանսիոյ անորոշներուն ունեցած դրամագլուխն ալ կրնայ մասն կազմել միայն թէ համոզուած ըլլալով որ այսպիսի ընդարձակ ձեռնարկութեան մը յաջողութիւնն՝ երկրիս մէջ նախ եւ առաջ հիմնական բարեկարգութեանց իրականացման կը կարօտի, որոց կարելի է մեծամեծ դժուարութիւնները կառավարութիւնը զգուշացնեն փութանակի ձեռնամուխ ըլլալէ, վախճամ որ այս խնդիրս ալ, եթէ յուզենք, ահա երեւելով չմերժուի: Ըսածս հաստատելու համար՝ ահա պէտք եղած հիմնական բարեկարգութիւններէն մէկ քանին յիշեմ:

Տրոց եւ Պոլսոյ խնդրոց լուծում. որպէս զի հողագործը միայն իր գործառնութիւնքը բարւոքելու համար փոխ ստակ առնէ եւ ոչ պարտք ու սուրք վճարելու:

Գեղջկական օրինադրքի մը հրատարակութիւն. որպէս զի ամեն տեղ կատարեալ ապահովութիւն հաստատուի:

Վերջապէս զեղծման անիրաւութեան անյայտի պարզ եզանակի մը վերածութիւն, որ անշարժ ստացուածք՝ ուրիշ որ եւ է ընչից նման՝ դիւրաւ կարենան առնուիլ, ծախուիլ, փոխանակուիլ եւ գրաւ դրուիլ:

Ամենքն ալ ծանր եւ ծանր խնդիրներ, որոց վրայ վիճաբանութիւն եւ խորհրդածութիւն ընել անգամ մեզի չպատկանիր: Աւստի՝ ուրիշ անգամ Աղաբէգեան Մարկոս էֆ. ի ըսածին պէս՝ դարմանաց ամենքն ալ վեհափառ Սուլթանին բարեխնամ կառավարութեանն աւերակելով մեք միայն գործուած զեղծմանց եւ հարստահարութեանց ճշգրիտ տեղեկագիրն այս անգամ անոր ներկայացնեմք, եւ եթէ հարկը պահանջէ՝ բողոք եւ թախանձանքնիս առանց վատելու շարունակ կրկնեմք, ինչպէս որ իրաւունք եւ արտօնութիւն ունիմք զայս ընելու:

Եթէ մեք ալ ազգովին գաւառաբնակ ժողովրդեան անգործութեանը նպաստելու համար պարտք մը կատարել ուզենք, ուսուցիչ եւ կրթութիւն ընդհանրացնել ջանանք. որով ոչ միայն իրենց գործառնութեանց մէջ աւելի յաջողակ, այլ նաեւ այժմու թմբու թիւնին թօթափելով քաղաքականապէս իրենց իրաւունքն ու ստացուածքը պահելու եւ պաշտպանելու աւելի կարող եւ ժրջան ըլլան:

Գաւառաբնակ ազգայնոց մեծագոյն մասն երկրագործ ըլլալով եւ փառք Տեառն, Ազգն ալ վանօրէից հետ աստ անդ կալուածներ ունենալով, եթէ ասոնք այնպիսի բարեկարգ քոչնորէնութեան ենթարկին, որ բարւոք մշակութեան կերպերը ներկայացնող գործնական դպրոցներու նմանին եւ զանազան ընտիր տեսակ հնտոց, բուսոց եւ կենդանեաց կեդրոնական պարտէզներ դառնան, այն ատեն Ազգն ոչ միայն իր հողագործ մասին հարստութեան ճամբայ բացած՝ այլ եւ Բուրքիոյ ուրիշ բնակչաց բարի օրինակ մ'ըլլալով երկրիս ընդհանրապէս մեծ ծառայութիւն մ'ըրած եւ Տէրութեան առջեւ ալ այս կերպով աւելի պատուոյ արժանացած կըլլայ:

ԱՏԵՆԱՊԵՏ ԷՖ. — Այս բոլոր խօսքերն, որոց մէջ անկարելի է ուրանալ թէ շատ օգտակար խորհրդածութիւնք կան, կը դառնան դարձեալ առաջարկեալ դարմանաց վիճաբանութեան. եւ սակայն Մէրեթ-Պուլի էֆ. ին առաջարկութիւնն ասոր ներհակն է եւ այդ առաջարկութեան վրայ պէտք է նախ անօրինէ ժողովը:

Այդ առաջարկութիւնը սապէս կամեօք իմե՛ք, եթէ ժողովն Յանձնաժողովոյ տեղեկագիրն ընդհանուր կերպով կրնա՞նք իրեն վերապահելով ազգովին գործադրելի դարմաններն, յանձնէ զանի Քաղ. ժողովին, ըսելով « դու որ Ազգին գործադիր իշխանութիւնն ես, ահա՛ Ազգին ցաւերն ու ցուցուած դարմաններն, ահա՛ մեր Յանձնաժողովին տեղեկագիրն, Ընդհ. ժողովն ընդունած է, Ազգին ցաւերն, որք տեղեկագիրն մէջ յիշեալներն են, եւ Բ. Դրան առաջարկելի դարմաններն ալ՝ սա՛ դատակարգութեամբ կըմբռնէ. ա՛ռ դատնք, եթէ դարմանաց մէջ անգործադրելի կէտեր նկատես, նշանակէ՛ զասոնք եւ ներկայանալի եղանակն որոշելով վերադարձուր մեզ »:

Մէրեթ-Պուլի էֆ. կը յաւելու թէ՛ այս միջոցաւ դիւրաւ պիտի լուծուի այս խնդիրն եւ յերաւի այսպիսի խնդիր մը գործադիր, իշխանութեան յանձնել գործնական եղանակ մը կեւրելի զայն լուծելու:

ՓԱՓԱՋԵԱՆՍՍ ԷՖ. — Դարձեալ դժուարութիւն կայ. եթէ Քաղ. ժողովն իր քննութիւնն ընէ եւ հոս բերէ, այս եղանակաւ տեղեկագիրը նորէն վիճաբանութեան պիտի ենթարկի եւ պատեհութեան թանկագին ժամերը սահին:

Քաղ. ժողովն, իր պատասխանատուութեան ներքեւ, թո՛ղ որոշէ անգործադրելի դարմաններն եւ Բ. Դրան ներկայանալի տեղեկագիրը պատրաստելով բերէ մեզ:

ԱՏԵՆԱՊԵՏ ԷՖ. — Ըսածս չհասկցուեցաւ. Ընդհ. ժողովոյ տեղեկագիրն առ Քաղ. ժողով ղրկելու իմաստը սա՛ է միայն որ, անոր գործադրելի եւ անգործադրելի մասերն ու զանի ներկայացնելու եղանակն որոշէ:

ՊԵՆԵԱՆ Ք. ԷՖ. — Արդէն առաջարկուած դարմանաց մին եւ առաջինն անգործադրելի համարուեցաւ, ըստ իս միւսներն ալ մեծաւ:

մասանը անգործադրելի են. ուստի եթէ Ընդհ. ժողովն Քաղաքականին յանձնէ այդ դարմանաց գործադրութիւնը, նա նորէն իրեն պիտի վերադարձնէ, ասոնք անգործադրելի են ըսելով. աւելի աղէկ է ուրեմն տեղեկագիրն առաջին մասը միայն ղրկել Քաղաքականին եւ երկրորդին վրայ հոս վիճել:

Յ. ԱՄԲՐՈՍԻՈՍ ՎՐԴ. — Իրօտ լաւ էր առաջարկութիւնն. Ընդհ. ժողովը կը զրկէ զայդ տեղեկագիր Քաղաքականին ի քննութիւն, եթէ նա պակտեցնելիք կամ աւելցնելիք բան մը գտնէ, իր դիտողութիւնն Ընդհանուրին ու շարքութեան կը յանձնէ, յոյնժամ երեսփոխանք Քաղ. ժողովոյ դիտողութեանց վրայ իրենց կարծիքը կը յայտնեն:

Ատենապետ էֆ. քուէի կը զնէ խնդիրն եւ ժողովն ընդհանուր հաւանութեամբ կորոշէ՛ Մէրեթ-Պուլի էֆ. ին առաջարկութեան համեմատ՝ գաւառական հարստահարութեանց տեղեկագիրը Քաղ. ժողովին յանձնել, որ երեսփոխանաց դիտողութիւնքն ալ նկատողութեան առնելով Բ. Դրան ներկայանալի տեղեկագիրը պատրաստէ եւ ժողովոյն հաւանութեանը ներկայացնէ:

Ատենապետ էֆ. կը ծանուցանէ ժողովոյն թէ՛ Քոլոլեան Աւետիս եւ Մուրատեան Մկրտիչ էֆ. ները ժողովէն անընդհատ երեք անգամ բացակայ գտնուած են, ասանց օրինաւոր պատճառի:


Հետեւապէս ըստ օրինի հրաժարեալ կը հրատարակուին յիշեալ երկու երեսփոխանք:

Ատենապետ էֆ. Ատենաք կը գոցէ ժամը 10 5/4ին
 ԱՏԵՆԱՊԵՏ ԱՏԵՆԱՊԵՏ
 Պ. Ս. ՕՏԵԱՆ Յ. Զ. ՄԷՐԵԹ-ՊՈՒԼԻ

Վ Ի Պ Ա Կ Տ Պ Ա Գ Բ Ա Կ Ա Ն

Երես 529 սիւնակ Ա. սող 34, Ատենապետ էֆ. ի խօսքին մէջ, Քեթիկէն զեղծման անիրաւութեանն անորոշներուն ունեցած դրամագլուխն ալ կրնայ մասն կազմել միայն թէ համոզուած ըլլալով որ այսպիսի ընդարձակ ձեռնարկութեան մը յաջողութիւնն՝ երկրիս մէջ նախ եւ առաջ հիմնական բարեկարգութեանց իրականացման կը կարօտի, որոց կարելի է մեծամեծ դժուարութիւնները կառավարութիւնը զգուշացնեն փութանակի ձեռնամուխ ըլլալէ, վախճամ որ այս խնդիրս ալ, եթէ յուզենք, ահա երեւելով չմերժուի: Ըսածս հաստատելու համար՝ ահա պէտք եղած հիմնական բարեկարգութիւններէն մէկ քանին յիշեմ:

[Faint, illegible text, likely bleed-through from the reverse side of the page.]



1844

APRIL 1844

Die geseftliche Verfassung des Reiches
ist durch die Verfassung des Reiches

ԳԻՆ 2 ՂՐՈՒՇ

ՍԵՓԱԿԱՆՈՒԹԻՒՆ ԱԶԳԱՅԻՆ ՍՆՑՈՒԿԻՆ

Կը ծախուի ի Դիւանատան Պատրիարքարանի , և կը՛ղ տնուի
Եկեղեցեաց 'բանկալները :